

ԱԼԱԶՎԵՐՏԻ ԲԱՆԱՀՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ

Դ. ք. ՆԺՂԵՇԵԱՆԻ

Ա Ն Ց Ա Ն Գ Ա Ռ Ա Ծ Ն Ե Ր

- Թամին քարից բան չտանի: Զբարարութիւնը, բամբասանքը
հայհոյութիւնը անվաս են ան-
մեղ մարդուն, որուն կուղղուին:
Հիգ (զլխարկ) զլօխդ ի պայա (պաշափը, կարողութիւնը ճանչնալու
հէ):
- Թաշալ (պանակ) ես, արախաւ Ամեն մարդ իր աստիճանը,
և ըստ այնմ խօսելու է:
- Թասէն (պնակ) որ թափաւ, վնասուած բանի մը նորոգու-
էլ չլցւի:
- թիւնը, բաժնուածներու (եղբայր,
ընկեր ելն) միութիւնը անկարելի
է հաւասարել նախկին վիճակին:
- Թար ու կիր դասաւորի Դատաւորը և դատաստանը
գուռը կը միանան:
- միայն կրնան համաձայնութիւն
գոյացնել երկու հակառակորդի
մէջ:
- Թու լիբ քասէն (պնակ) մը Հարստութիւնը, արժանիքը,
դարկեր իրլիի դարտակ քասին: պատիւը չկորցնել, անոնց մէ բո-
լորովին զուրկ մարդերու հետ
մրցելով:
- Թու հէր (հայր) հոդա ա, Դաղտնի միջոցներով ուրիշ-
ամա մատ հոն ա: *)
- ները գրգռել, կռուցնել, և ի-
րարու մնաս ընել տալ:

*) Դիւղացին բեռ մը ցորեն եղի վրայ բեռցած՝ բաղաք կը
տանէր ծախելու երբ գետի մը քով հասաւ՝ ջրի ձայնէն եղը
խրաչեցաւ, բեռը վար ձգեց, ու սկսաւ փախչել: Դիւղացին բար-
կացաւ այս անհաճոյ գէպքի վրայ և բացականչեց, «Է՞ս, սատա-
նայ, քու աչք կուրնայ, Է՞ս ինչ փորձանք էր»: Նոյն պահուն սա-
տանան և սատանորդին քաղաքէն կուղային, և կը գտնուէին գե-
տի հակառակ կողմի ափի վրայ: Սատանորդին լսելով զեղացիի
վիրաւորական խօսքերը՝ կըսէ իւր հօրը. «Այս գեղացին խթնթ է,

— Քու ծըսպուկ (փորձած) թան լաւ է փորձուած թշնամին,
խըլդի անձըսպել (չփորձած) մած-քան անփորձ բարեկամը:
նի հետ մը փոխեր:

— Քու (կոյր) աչքից արտա- Անքնական և անհնար է որ
սունք մն ա տեսեր: ազահ և անգութ մարդեր առա-
տաձեռն ըլլան:

— Քոնայ էն աչք, որ խըլդի Ուրիշի օգնութեան վրայ յոյս
ձեռ կիշկայ (նայիլ—բարիք յուսալ դնողը ամեն բանէ կը զրկուի:
իմաստով):

— Օձու խէթուկ (օձէն խայ- Անգամ մը ոն է բանէ ֆասս և
թուած) ըլնի (չուան, պարան) երկիւղ կրող մարդը միշտ երկ-
հետքից կը վախենայ: չոտ կըլլայ նման անմնաս բա-
ներէն:

3. ԱՆՉՈՒԿ ԻՄԱՍՏԻ ԱՌԱԾՆԵՐ

— Ազապ (կոյս) աղջիկ մռ, որ Մատաղանաս աղջիկներն աւելի
շապիկդ ի մտի (էրկան բնաւո- շուտ կրնան համակերպիլ իրենց
քութեան վարժուել, ընդունել): ամուսիններուն:

— Աղէկութիւն (բարութիւն, Բարերարները ընդհանրապէս
բարախտիք) էնողի զլօխ ծակ ա: ապերախտութեան կը հանդիպին
բարերարեալներու կողմէն:

— Աղքատ զաղքատն ա ատեր, Ցոյց տալ որ աղքատները միշտ
Աստւածն էլ զերկուս: իրարու նախանձող ու հակառակ
են:

— Աղքատի թալան (աւար) էլ — Աղքատներու ֆասմները որ-
շուտ չափ փոքր երկին ուրիշներու աչ-
քին, իրենց համար շատ մեծ են:

— Աղքտի կրակ լէ չկապի Կարծես բնութիւնն իսկ իր պարզ
(չվառիր): ընական գործողութիւնն ալ կը
զլանայ աղքատին:

— Աղքտի մեռելն էլ կդառս ա: Աղքատներու ամենանուիրա-
կան բանն իսկ արհամարհների է
հարուստին:

— Աղքատի մուխն (ծուխ) էլ Աղքատի պակասութիւնները կը
կծու կեղնի: յայտնեն և երեսին կուտան, իսկ
հարուստին կը ծածկուին:

Բնչ է. չե՞ ոը ինքը միւս կողմն է, մենք ալ այս կողմը, Բնչ ֆաս-
տուինք իրենց, — Այս, որդիք, այդպէս է, կըսէ ստանան, հայրդ
հոս է, բայց մատը հոն է:

— Ամէկ (ամեն մէկ, իւրաք Ամեն մարդ օր մը մեռնելու բանչիւր) մարդ ուր ճամփուն սահմանուած է:

կայխուկ ա:

— Ամէկ բանին դախ (ատեն) Ամեն բան իր յատուկ ժամանի կայ:

նակն ունի:

— Անաշխատ ձեռ անօթի փու Զաշխատող, ծոյլ մարդը ապաւու վրէն ա:

գայ չունի, միշտ քաղցած կը մնայ:

— Անբաղդ մարդ ծովերն էլ Անբախտ մարդը ամենառատ երթայ՝ կը ցամքին:

բարիքներէն ալ զուրկ կը մնայ:

— Անդէս մարդու հաց գիւ Յիմար մարդերու ունեցածը տունի փորն ա մացեր ճարպիկ մարդերու համար է:

— Անդէս մարդիկ որ չեղսնն ծոյց տալ մէկի յիմարութիւնը՝ իշու գին հագար ոսկի կեղնէր, էշնէն աւելի ստորացնելով:

— Անօթի մարդ բարն ա ծառ Անօթի մարդը կերակուրի մեր:

խտրութիւն չի դներ:

— Աշխարք զմակ ա, մարդիւ Ամեն մարդեր հաւասարապէս բու կէս մի կուտեն, կէս մի չեն կընար աշխարհի բարիքը մահրում (զուրկ) կը մնան:

վայելել:

— Աշխարք աւերել ուրա ա, Ամեն բանի քանդելը դիւրին (դիւրին), ամա շինել չաթին աէ, իսկ շինելն դժուար:

(դժուար):

— Աչք զտոյնէն (աշխարհը, տիւ Աչք ամեն բան կրնայ տեսնել կերպը) ա կերպը:

— Աստուած աւերայ էն (զայն) Շատ անգամ ոյժը, բռնութիւնաթը որ մէջ քիչ մէջ զո (ոյժ) նը աւելի գործ կը տեսնեն քան չեղնի:

քաղցրութիւնը, աղաչանքը:

— Արսըդի (աներես) երես թըւ Աներես, անամօթ մարդը ամեն քուցին, ըսաց.—«Եղիական անձ տեսակ նախատինքէ չամաշիրը:

րկ ա:

— Գոգի (ծոյլ) մարդու լեռ զուն էրկէն (երկար) կեղնի:

— Դժուաք ուր միտ չբերող աղէկութէն (բարիքը) չէնայ:

— Եղ մենակ կը դատի (աշշ Մարդ չպէտք է միայն իր անձի խատել) ամա մենակ չուտայ, վրայ մտածէ, աշխատի և ինքը

տեղ չեղսնն մէկ զմէկէն կիւ տայ կախել:

տայ կախել:

- Ինչքան պարագիս՝ բու բաւ Բարեկամական անկեղծութիւնը բեկամ ծըռպա (փորձէ) նը, անձնութրութիւնը ամեն ժամանակ անհրաժեշտ է:
- Լեզուն ոսկոր չունի, որ լեզուն ամէն բան, լաւ, վատ սութ ըսելուն չըլի (խրիլ) կրնայ խօսիլ, որովհոտե արգելք մը չունի:
- Խէր (բարիք) կամեցի, որ Միշտ բարիք ընել, բարիքի խէրու ուստի ի գաս (հանդիպիս): հանդիպելու համար:
- Կարդալ ոսկի պոլազուկ ա Ուսումը անթիւ բարիքներ (ապարանջան), էցգուկ (ձգուած կրնայ տալ ուսեալ մարդերուն: անցուած) մարդու ձեռ:
- Կիրակին բանող էրկըբաթ կիրակի օրը սուրբ չպահող (երկուշաբթի) պարագ ա մացեր մարդը կը վնասուի, և շատ օրեր անգործ կը մնայ:
- Կնկան խաբուկ լէ մե- կնոջ ամէն քմահաճոյքները կա- ստարելու չափ պարզամիտ մար- դերը բարոյապէս մեռած են:
- Կռուէն յետք փոշվընութեն Ամէն մարդ բարկանալէ և կոիւ առ (դդջալ): ընելէ յետոյ՝ կըզզջայ ըրածին վրայ:
- Հայու գլօխ կտրին զրին Հայը ամէն նեղութիւններու յետե, ըսաց՝ Շխաղաղութեն աւեւ տանջանքներու դիմանալու զարմանալի տոկունութիւն ունի:
- 1) Սողոմոն իր կնոջ հաճոյքը գուացնելու համար հրաման հանեց, որ բոլոր թռչունները գան և իրենց փետուրները թա- փեն, փետուրէ փափուկ պալատ մը շինելու համար: Ամէնէն վերջ եկաւ բուն:
- Զարաչոփ բնեւ, ըսաւ Սողոմոն, ինչմէ ուշացար:
- Տէր արքայ, պատասխանեց այս թռչունը, երամիս բոլոր թռչունները հաւաքած կարենոր խնդրի մը համար ժողովք ըրած էինք, ադոր համար ուշացար:
- Ի՞նչ ժողով, ի՞նչ խնդրի, հարցուց արքան:
- Կը վիճէինք թէ մարդկային ցեղի մէջ, որոշ ժամանակ մը միայն, մենողները շատ են, թէ ապրողները:
- Բնական է որ ապրողները շատ են, յարեց արքան:
- Ոչ, Տէր արքայ, մեր ժողովի մեծամասնութեան բուէի ար- դիւնքը սա եղաւ, որ մեռնողները շատ են եղեր, որովհետեւ կնոջ խարւածն ալ մեռած հաշուեցինք, պատասխանեց բուն:
- Այս պատասխանի վրայ Սողոմոն հրամայեց բոլոր թռչուններուն ետ դառնալ, առանց իրենց փետուրները թափելու: Իսկ գիշերահաւուկ կամ մաշկաթիթեզ (չղջիկ, մաշկաթէ) իր փետուրները թափած էր արդէն, երբ Սողոմոն իր հրամանը ետ առաւ, այդ պատճառաւ անփետուր թռչուն է այն: